

պետութեան որ օր մը կրնայ գալ յիրենց այդ վեհ յիշատակներուն արձանատեարին մէջ. պօէր մարտիկներու քաջութիւններուն ըով, Ֆրանսային մայրական խաբարտասանքի աղաղակը ամենէն գեղեցիկ էջերէն մէկը պիտի բռնէ :

Չ.



ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

Գ. ԼՈՒՍԻՆԵՍԻՆԻ ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԸ .

— Այս բառարանը որ կուգայ աւելնալ Նորայրի Նուպարեանի եւ Քաջունիի ծանօթ գործերուն վրայ, արժէքաւոր աշխատութիւն մըն է եւ խիստ պատուարեր հեղինակին համար : Գործին առաջին հատորը որ մեր աչքին առջև ունինք եւ որ կը պարունակէ **A—H** գրերը միայն, 1080 մեծ երեսներէ բաղկացած է եւ շատ աւելի ընդարձակ է քան Նորայրի ամբողջ բառգիրքը, որ մեծագոյնն էր մինչևէ հիմա երեսցած Ֆրանսական բառարաններուն (չհաշուելով անշուշտ Քաջունիի երկհատոր հոյակապ աշխատութիւնը որ մասնագիտական գործ մըն է) : Հեղինակը իր այս երկպարտութեամբ ներկրած է հայ դրականութեան գործ մը զոր կրնանք միակը համարել, քանզի վերոյիշեալ երկք բառարանները՝ որոնցմէ մեծապէս օգտուած է նոր հեղինակը, չունին այն ամբողջական կատարելութիւնը եւ ճոխութիւնը որ կը ներկայացնէ այս նոր բառգիրքը, որ թէ՛ գրական եւ թէ՛ զիտական մասերու միացմամբը անմխտելի առակութիւն մը ունի իր երկք նախորդներուն վրայ : Գուրտան Լուսինեանի բառարանը թէև ընդհանուր կերպով դրարար յօրինուած՝ աակայն գրեթէ աճողջ բառերու զիմպը դրուած են նաև աշխարհաբար բացատրութիւնները : Այնպէս որ ամբողջ գործը կրնանք համարել բովանդակութիւն մը Նորայրի եւ Նուպարեանի գործերուն, որոնց միացած է Քաջունի գործը իր զիտական բառերու մթերքովը. Ասով չենք ուզեր ըսլլ թէ ամբողջ գործը միմիայն խաղաղութեան մը կերպով հեղինակութեանց : Գուրտան Լուսինեան յօրինած է նաև իր կողմէն շատ մը նուրակերտ բառեր որոնցմէ ոմանք պիտի ընդունին զիբաւ եւ գործածուած գրական եւ

մէկ մասն ալ անշուշտ պիտի մերժուին իր իւր խժարութեան աններգաշնակ լինելը որ մեծագոյն արժէքը կը կազմէ այս գործին, այն գոհուողութիւնն է որ բրած է հեղինակը այդ տեսակ բազմաձայն գործ մը հրապարակ հանելով, որովհետև պէտք է ի նկատի առնել թէ սոյն բառարանին հրատարակութիւնը Բարիկը մէջ, մաքուր սուպերութեամբ եւ ճոխ պատկերներով, նիւթական ծանր ձեւնարկ մըն է զոր չկրնար փոխարինել նոյն իսկ գրգերուն ամբողջական վաճառումը :

Պ. ՄԱՐԻՅԵՆԻ ԲԱՆԱԿՈՍՄՈՒԹԻՆԻՆԸ. — Պ. Լէոն Մարիյեյ շատ գեղեցիկ բանախօսութիւն մը բրաւ վերջերս հայկական խնդրոյն վրայ Ահաւասիկ հնչ որ կը գրէ «Բրո Արմէնիա» այդ մասին. «Աստիասիոն տը լաբէ բաւ լը Տոուա»ի վերջին բանախօսութիւնը տեղի ունեցա յուսնուար 28 երկուշաբթի իրիկուն, Սոսիթթէ Սափանթի օթէլը, նախագահութեամբ «Բուռ տ'Աքէլը»ի փաստաբան Պ. Ժուէի, Պ. Լէոն Մարիյեյ իրեն նիւթ առած էր սկացութիւնը Հայաստանի մէջ ու Եւրոպայի պարտականութիւնը : Վեհերկ բանախօսը որ 1896ին իսկ՝ գործուած ոճիւրերուն զէմ բողոք բարձաւ, մեծ գծերով վերապատկերելէ յետոյ ջարդերու պատմութիւնը, — Ուրֆա եւ իր եկեղեցին, Պոլսոյ փողոցները եւ բերեղով սպաննուած մարդիկը, Եւրոպայի թերհաւատութիւնը, մէկ քանի խնդրներ յուզմունքը, զիւանագիտական պատրուակները զոր կառավարութիւնները գործածեցին իրենց անշարժութիւնը արգարացնելու համար, Լոպանթի իշխանին դերը, յետոյ խոհեմ ջարդերը, անհատական սպանումը, հունձքերու ջնջումը, հաւաքական բռնտարկութիւնները, արշաւի գրգռումը, — այսմեան միտքերը պարզեց, մեծ կոտորածի մը վերահասութիւնը, անհրաժեշտ պէտքը որ Եւրոպան գործէ անյապաղ, ցոյց տուաւ պարտաւորութիւնը զոր ունին Պերլինի զայնացիրն ստորագրողները, նաւասկան նկատեց, կարգ մը նշաններու եւ կարգ մը աղբիւրներու համեմատ, որ պետութեանց միջամտութիւն մը տեղի ունենայ : Բանախօսը բուռն ծափեր ընդունեցաւ : Պ. Լիւսինէ Լը Ֆուսէ, քանի մը բառով նորոգեալ կըաւ «Բրո Արմէնիային» ու նաև Պ. Զօպանեանին, այն աջակցութեան համար զոր տուած էին այս հաւաքման կազմակերպումին, անգամ մը եւս յայտարարեց Պ. Ա. Ք. Ա. Ք. Ա. Ք. Տոուա» հանդէսը պատ-

բաստ էր ընդունել այն առջնորդողները, առ-
քելմանները կամ լուրերը զոր Հայոց պաշտ-
պանները պիտի զրկեն անոր» :

Պ. Լիւն Մարի, յէ որոշած է հայկական խըն-
դրոյն վրայ մանրամասն յիշատակագիր մը ներ-
կայացնել կ'ապկոյի յառաջիկայ տարւան ճու-
ցահանդէսին առթիւ այնտեղ գումարուելիք
կաղաղութեան Համաժողովին :

ԶՊԱՅՄՈՒՆՔ. — Թիֆլիսէն Պ. Գրեգոր Բա-
լասանց մեղի կ'իմացնէ թէ մտադիր է ի մու-
սոյ հրատարակել հանդէս մը (վեցամսեայ) ,
«Ջգացմունք» տիտղոսով : Այս հանդէսը պիտի
պարունակէ միմիայն բանաստեղծութիւններ ,
եւ բանաստեղծութեանց քննադատութիւններ ,
Բաժանորդագրութիւնն է . տարեկան՝ երկու
ընկուր : Դիմել հետեւեալ հասցէն .

M. Gregoire Balassiantz, Choulaver
(Caucase, Russie)

ՇՈՏԻԷՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ. — Ֆիլիպէէն մե-
զի կը հաղորդեն թէ տեղոյն ազգայիններէն
Պ. Ա. Բրքքէսելեան պիտի հրատարակէ մօտ
օրէն տեսարակ մը «Շօտիէրի պատմութիւն»ը
(Chaudière à vapeur) վերնագրին տակ . ի-
րական կեանքէ անուած :

Տեսարակը լրջա պիտի տեսնէ նաեւ Ֆրանսե-
րէն , անպիլերէն , գերմաներէն լեզուներով
եւ ձրիաբար պիտի զրկուի ամէն ծանօթ հաս-
ցէներու :

Չրիապէս պիտի ստանան նաեւ ամեն անոնք
որ կը փափաքին ու իրենց հասցնել կը զրկեն
Պ. Ա. Բրքքէսելեանին , Ֆիլիպէ :

ԳՈՒԹԱՆ. — Պ. Գարեգին Մեծատուրեան ,
չարագէտ-հողագործ՝ վկայեալ Բարիդի Երկրա-
դործական վարժարանին , այս օրերս հրատա-
րակել սկսաւ , Բարիդի մէջ , հողագործական
ամսաթերթ մը , «Գուրթան» անունով : Այս
թերթը պիտի ունենայ նաեւ ճարտար-
արուեստից ու գիտութեանց նուիրուած յօ-
ւածներն եւ պիտի պարունակէ պատկերներ .
Պ. Տրւքլօ , մեծանուն գիտուն է . «Նսութի-
թիւ Բասթէօն»ի տնօրէնը , գնահատողական
եւ խրախուսական գեղեցիկ նամակ մը զրկած
է այս առթիւ Պ. Մեծատուրեանին , որ գայն
հրատարակած է իր թերթին առաջին թիւին
մէջ : Մեղի պէս ամեն բանից առաջ «երկրա-
գործ» ժողովրդի մէջ . կրիւրագործական թերթի
մը հիմնադրութիւնը իրական ու կարեւոր պէտ-
քի մը գոհացում տուող ձեռնարկ մըն է : Լրիա-

յոյս ենք որ Պ. Մեծատուրեանի թերթը պիտի
գտնէ այն յաջողութիւնը որուն արժանի է : Տա-
րեկան բաժանորդակիւնն է 12 ֆրանք . զիմել
հետեւեալ հասցէին .

M. K. Médzadourian
23, Rue de la Collégiale
PARIS

ԿՈՉՆԱԿ. — Պոթմոնի մէջ հայերէն շարա-
թարթերթ մը հիմնուած է , «Կոչնակ» : Այս հրա-
տարակութիւնը , որուն զլուրը կը գտնուին
Միացեալ Նահանգաց հայ գաղութին բողոքա-
կան տարրին մէջ քանի ներկայացուցիչներ ,
եւ որուն պիտի աշխատակցին օր. Ալլիս Սթոն
Պլաքուէլ եւ ուրիշ հայաբն. Ամերիկացիներ ,
շատ լուրջ ու շատ աջնիւ ուղղութիւն մը ե-
րեւան կը բերէ իր առաջին թիւերէն իսկ , եւ
անտարակոյս սիրալիք ընդունելութիւն մը
գտնէ հայ հասարակութեան մէջ : Բաժանորդ
գրուել փափաքողները զիմելու են հետեւեալ
հասցէին .

Miss Alice Stone Blackwell,
3 Park street ,
U. S. A. BOSTON, MASS

ՄԱՄՈՒՐԵԱՆ ԵՒ ՏԻԿՆԻ ՏԻՒՍԱՐ. — Լրա-
գիրները ծանուցին Տիկին Տիւսարբի եւ Մատ-
թէնս Մամուրեանի մասը , Յաւով կ'արատառ-
պենք այս լուրը : Երկու աշննի զէմբըրն ու
կ'անհետանան : Երկուքն ալ իրենց գործը լրա-
ցուցած էին . եւ իրենց մասը նիւթական պա-
կաս մը չի գոյացներ մեր գրական կեանքին
մէջ , բայց այդ յարգուած զէմբըրուն անհրե-
ւութացումը խորին տխրութիւն մը կը պատ-
ճատ մեղի : Տիկին Տիւսարբի գրականութիւնը
շատ թերութիւններ ունէր . բայց մեր առա-
ջին կին գրողներէն մին ըլլալու արժանիքն
ունեցաւ ինքը , եւ մեր բարձրորուն եւրոպաց-
ման , հայ կնոջ զիրքին բարձրացման համար
առաջին շնագն ընող կինը եղաւ ան : Այդ
դերը պիտի չմոռցուի : Մամուրեանի մասով
մտադիր էինք իր յոբելեանին առթիւ հրատա-
րակել ուսումնասիրութիւն մը : Չայն յազա-
ղեցինք , որովհետեւ կ'ուզէինք քննել Մամուր-
եանի ամբողջ գործը՝ իր հայրենասիրական
ու գաղափարական մասերով մէկտեղ , եւ մտածե-
ցինք որ այդպիսի յօդուած մը հրատարակումը
կրնար վնասուրը ըլլալ Թուրքիա քնակող ան-
ձի մը : Մեր յաջորդ թիւերէն մէկուն մէջ պե-
տի հրատարակենք այդ ուսումնասիրութիւնը :

ԳՐԳԵՒ ԵՒ ԹԵՐԹԵՐ

ՄԱՆՈՒԷԼԵԱՆԻ ՆՈՐ ԱՅԵՆՏՈՒԹԻՒՆԸ . —
 Փետրուար 9ի շաբաթ օրը Պ. Մաթիաս Տիվիզի
 Կենսաբանական Ընկերութեան հաղորդեց Մա-
 նուէլեանի մէկ նոր աշխատութիւնը՝ «վերջա-
 տրական ջղային նեարդները ուղղակի տա-
 նիքին կորիզին մէջ» :

ՍՏԵՓԱՆ ԷՆՄԱՍ . —Փետրուար 14ի հինգշաբ-
 թի իրերկուշաբթի, Էնուրի սրահին մէջ, Պ. Ստե-
 փան Էլմաս, հայազգի դաշնակահար մը, նուա-
 զահանդէս մը տուաւ, ուր իր հեղինակութիւն-
 ներէն քսանի չափ զարկաւ : Պ. Էլմաս, զոր
 առաջին անգամ իմանալու պատճենութիւնը
 կ'ու նենանք, Լիթիւի աշակերտներէն է և շատ
 ճարտար, շատ փափուկ, շատ նուրբ արուես-
 տագետ մը իր կտորներէն ոմարք, «պէտէնզօը»
 «նօթիւն»ը, «մաղունքան», «Առմէնիկ»ը,
 դոնարներ են քնքռչ քգայնութեան եւ գերա-
 նուրբ արուեստի : Պ. Էլմաս, որ Էւրոպայի մէջ
 արդէն ծանօթ է և երամշտական աշխարհին
 մէջ պատուաւոր տեղ մը կը դրաւ, պէտք էր
 որ ճանչցուէր ևս զնախտուէր նաեւ իր հայ
 բնակիցներէն Այս նուագահանդէսին, միմիայն
 Ֆրանսացիներ կային, և հայիւ երեք չորս Հայ :
 Պ. Էլմաս մտադիր է տարին անգամ մը Բարիկ
 նուագահանդէս մը տալ : Կը յուսանք որ զայ
 տարի իր ունկնդիրներուն մէջ Պ. Էլմաս բազ-
 մաթիւ Հայեր ունենայ :

Մարտ 16ի Պ. Էլմաս պիտի մեկնի Լոնտոն
 ուր հրատարուած է նուագահանդէս մը տալու :

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԺՅՈՒՂՈՒԸ . —Ամե-
 րիկայի Հայերը, նախածնունդութեամբ Միաց-
 եալ-Նահանգաց Վերակազմուալ Հնչակեան մաս-
 նախուժներն, վերջերս գումարեցին Համաժո-
 ղով մը որ որոշեց կազմել միասուն մարմին
 մը Ամերիկայի Հայութիւնը ներկայացնող զայն
 կազմելու համար յանձնարարուած մը կարգուած
 է արդէն : Համաժողովը որոշած է որ այց ձար-
 մինը յիշատակագիր մը պիտի լղէ՛կ Պրիւիւնի
 դաշնագրին ստորագրող վեց պետութեանց,
 շնորհակալութեան ուղեւձ մը «Բրո Արմէնիա»յի
 խմբագրութեան ևս միանշաբանց դրամական
 նպատակ, ու Հայերը Ամերիկացոց ճանչցնե-
 լու հայ աղքատ գաղթականներու, որբերու օգ-
 նելու համար ջանքեր պիտի ձեռնարկէ : Կը
 մայկենք որ այս ղեղեկի ծրարներէնը ծրա-
 գրի վիճակի մէջ չլնան :

ՆԱՐԵԿԱՑԻՒՎՐԱՑ ԾՅՈՒՈՒԱՆ ՄՐ . —«Մեռքեա
 ար Ֆրանս» ամսաթերթը իր 1900ի նոյեմբերի
 թիւին մէջ հրատարակեց Ա. Չօպանանի մէկ
 ուսումնասիրութիւնը Գրիգոր Նարեկացիի մա-
 սին :

Լ'ԱՐՄԵՆԻ . —Պ. Չերազ այն մտքերէն է որ
 երբ անգամ մը «2 անգամ 2ը 5 կ'ընէ» ըսած
 գտնուին, յայտնաւ պիտի յամտան իրենց
 ըսածն անհալոյ յայտարարեին : Բայց այս
 սխտեմին գործադրութեանը մէջ, Պ. Չերազ
 ի յայտ կը բերէ միամիտ ժողովութիւն մը որ
 արտասլու է : Այսպէս, տակաւին չի քաշուի
 պնդելու թէ Գեղանի Չիպան «պարկեշտ կեր-
 պով պարեր է եղեր այն օրը ուր ինքը ներկայ
 է գտնուեր . . . » արք, այդ աշջիկը պարկեղակ
 թատրոնը մտած էր միմիայն պարտի պար
 պարելու համար, և իր ամենէն մեղմ ձեւին մէջ
 իսկ, այդ պարը պարկեղա չի կրնար կոչուի :
 Այսպէս նաեւ Պ. Չերազ կը գրէ թէ Ջանշեա-
 նի մասին ընդարձակ յօդուած մը հրատարա-
 կած չլլալուն միակ պատճառն իր ուսուերէն
 չգիտնալն է : . . . Ջանշեանի հայապատկան հը-
 րատարակութեանց ու որբախնամ գործունէ-
 ութեանը մասին ֆրանսացի հասարակութեա-
 տեղեկութիւն տալու համար չիմ կարծիք որ
 առեսերէնի խորունկ հմտութիւն մը անհրաժեշտ
 ըլլայ . . . մեր մամուլին մէջ բազմաթիւ յօդու-
 ածներ հրատարակուած են այդ նիւթին վրայ, և
 ամենէն ղեւորին բանն էր ստունցմէ քաղցրով
 կենսագրական մը հրատարակել : Վերջապէս .
 և երբ Պ. Չերազ կը ջանայ պայապայանի իր ըն-
 թացքը Բալֆաստանին հանդէպ, միեւնոյն մե-
 թոսին է որ միշտ կը դիմէ. չի խոստովանի
 թէ այդ միտքը լուրջ դրատանի մը պէս ներ-
 կայացուց իր ընթերցողներուն, արուեստա-
 դիտական ցերեկոյթի մը երեւոյթը տուաւ
 «Ժուանայի սրահին մէջ անոր տուած խեղկա-
 տակ Համլէթին», որու վրայ նոյն իսկ «ժուո-
 նալը խուսափեցաւ նկարագրութեան բառ մը
 հրատարակելի, ու մինչև անգամ ծանոց թէ
 Բալֆաստան մտադիր էր Լոնտոն մեկնելի : «Ճե-
 քուրթի հայրենիքին մէջ Համլէթ խաղա-
 լու համար», և յետոյ ոչ մէկ տեղեկութիւն
 չտուաւ իր ընթերցողներուն՝ երբ Բալֆա-
 ստան, Լոնտոն երթալով, յորդոր ընդունեցաւ
 Անգլիացիներին՝ որ Համլէթ խաղալու տեղ
 իր մտաւոր վիճակը զարմանելու հող տանի :
 Անչուշա «Անահաթ» ընթերցողներէն են երե-
 ւակայի որ ամուլ վէճ մը պիտի շարունակեմ
 մայսիկ սխտեմի մը ետեւ արքանած անիւ
 ցը հետ : Բանակիրը կ'առտնի, և արդէն շատ
 կարեւոր խնդիրներ կան ուսումնասիրուելու, ու-
 բրոյց հաղիւ կը բաւէ «Անահաթի» ծաւալը :
 Միայն, վերջին անգամ ըլլալով, պիտի կըրկ-
 նեմ ղիտողութիւն մը զարարդէ յայտնած ևմ
 Պ. Չերազին . իր իրաւունքն է պատասխանել
 իր մասին յայտնուած դատամեկնուելու, բայց
 իր պատասխանները, այդ ոճով մտնա-
 ւանդ, լաւագոյն է որ ոեւ է հայերէն թեր-
 թիւ մը մէջ հրատարակէ, փոխանակ մեր ներ-